

ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ՏԱՐՈՆԻ
ԱՇԽԱՐՀԸ

X

ԲԱՆ ԼԵՆՆԵՐՈՒ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Օգոստոսն էր : Օր մըն ալ տարէց կին մը սեւցած կմախքի մը իր երեւոյթով, մեր քով յայտնեցաւ : Մուշէն կուզար . դացած էր իբր քիւրտ կին եւ ամայի փողոցներուն մէջ ոսկորներ եւ պտուղներու կեղեւներ ժողվելով կերակրւած էր քանի մը օր : Պատմեց թէ Սուլթանէն «Ֆէրման» է եկեր, որով «ներում կը շնորհէր» փախստական այն հայերուն, որոնք անմիջապէս կերթային յանձնուելու «հուքմաթին» . . . : Եկած էր լուր տալու ցաք ու ցրիւ բեկորներուն : Տեսած էր հայ կենդանի թողնուած քանի մը արհեստաւորներ՝ հացագործ, դերձակ եւ կօշկակար, — որոնք բանակի համար կ'աշխատէին, որոնք նոյնպէս յանձնարարուած էին վերադառնալ քաղաք, օգտուելով «աֆիշահանէին» (կայսերական ներում) : Անտարբեր լսեցինք զինքը . մեր մէջ վերադառնալու տրամադրութիւն ունեցողներ չեղան : Մունետիկի մը պէս, վհուկի երեւոյթով այդ մամիկը, շարունակեց իր ճամբան՝ քօլերու — չօլերու մէջէն մարդիկ ժողվելու :

Գիշերներ մեր թափառումներու միջոցին, հանդիպեցանք մարդկանց խումբերու, որոնք կերթային ապաւինելու «աֆիշահանէին» : Զուգեցինք ու չկրցանք տարհամոզել : Ինչո՞ւ եւ ի՞նչ առարկութիւններով պիտի կասեցնէինք այդ տարարաղդ մարդ — ուրականները փրկութեան շիւղի մը կառչելու հաւանականութենէն . . . Ու շատեր դացին :

Շարաթ մը վերջն էր, որ Բերդակայ սարէն տեսանք ողջակիցման թափօրները : Այդ քանի մը գիշերները դեղնաւուն — լոյս մոխրագոյն բոցեր կը բարձրանային Նորչէնի, Խասգիւղի, Մկրագոմի գիւ-

ղերէն, իսկ ցորեկները, դաշտին վրայ, չոքած էր աղտ — դեղին ծանրը վիթխարի ամպ մը — մուխը վառւած մարդկանց, որոնց ճարպի հոտը, երկա՛ր օրեր, խենթացնելու աստիճան ուղեղներուս մէջ մը-խրճւած էր :

Այդ օրերէն մէկն էր, երբ երկու պատանիներ եկան գտնելու մեզի. մատղաշ իմ սիրելիները՝ Լեւոնն ու Գարեգինը: Բայց ի՛նչ էր մնացել այդ թարմ, աշխուժով ու կորովով լի կտրիճ կորիւններէն — սեւ թափանցիկ մորթով պատած ոսկորներու զանգուածներ, որ հաղիւ կը շարժէին իրենց ցնցոտիներու մէջ: «Կերակրեցինք» բոված վարիով եւ եռացուցած դաղձի տաք ջուրով: Գարեգինը պատմեց, որ քաղաքէն կուգան. ժանդարմի սպաներէն մէկը իր քովը առած է եղեր Լեւոնը իբր քարտուղար, թրքացնելու յոյսով, եւ երբ օրին մէկը սրիկան փորձեր է բռնաբարել՝ Լեւոնը, կատողած՝ դանակը մխեր է սպայի փորը եւ հրացանը առնելով Գարեգինի հետ փախեր է: Պէտք չկար թէեւ պատմելու «աֆիշահանէին» արդիւնքը, քանի որ աչքովնիս տեսած էինք վառուելու տարևող բազմութիւնները, սակայն անյազ փափաք մը ունէինք նորէն եւ նորէն լսելու, ա՛լ աւելի մանրամասն, ա՛լ աւելի ահաւոր եղեռնի պատմութիւնները անոնց մասին — անխնայ փորելու մեր վէրքերը, տառապանքէն այրուելու վերջանալու փափաք մը ունէինք:

Ու այնուհետեւ ահաւոր լուրերն մը տարածւեցաւ Տարօնի դաշտին վրա. գիշերները զարհուրելի և անյատակ սև երախի մը, անդունդի մը պէս տարածութիւն մըն էին մեր առջեւ: Ոչ մէկ լոյս, ոչ մէկ կրակ. այլ եւս զգացինք, որ մարած է օջախը Տարօն աշխարհի, ու մե՛նք միտայն, մոլորած ու դազազած դազաններու նման, կառչած ժայռերուն, դեռ ողջ էինք:

Սասունէն ազատւած խումբին դալը քիչ մը աշխոյժ տուաւ մեզի եւ գիտակցութիւն... ապրելու բաղձանքին հետ:

Ռուբէնի հետ էին 8 – 10 հոգի, որոնցմէ կը յիշեմ սասունցի Չօլօն եւ Մուշեղը, Փէթարա Մանուկը, Ախօն: Ի հարկէ, արտաքնապէս աւելի առողջ եւ կենսունակ, կոիւններէն պարտւած, այդ խումբը պահտած է եղեր այրերու մէջ: Քիչ – շատ սնունդ ունեցեր են, վերջապէս անհնար եղած է հոն մնալ, եկած էին արտասահման անցնելու:

Ոչինչ չհարցուցի Ռուբէնին. ինքն ալ ոչինչ ըսաւ. ի՛նչ էր մնացեր պատմելու. պարզ չէ՞ր ամէն բան...: Յամբ էինք ահաւոր անցքերը չքրքրելու համար, թէ՛ մենք են թէ անոնք. խուսափողական՝ մեր բազմաթիւ ընկերներու կորուստի հանդամանքներու նկատմամբ,

բայց ինչպէ՛ս հաշուել Կորիւնի, Տիգրանի, Մճօյի, Կիրակոսի, Մանուկի եւ բազմաթիւ հերոս ընկերներու մահերուն հետ — տառապանք մը լուռ ու քարացած :

Պարտւած էինք չարաչար — ո՛վ սիրտ ունի վերյիշելու այդպիսի պարտութիւն : Մոլորած ու աննպատակ թափառող մեր խումբը մեծցաւ այլ եւս : Քան լերան եւ իր շղթաներու վրայ ապաստանած ժողովրդի բեկորները հազազիւտ էին դարձած — ո՛ւր էին, կայի՞ն թէ բոլորը ջարդւած էին — Աստուած գիտէր :

Միայն կառավարութիւնն էր (հաւանարար Մուշ վերադարձած բազմութիւններէն մեր գոյութեան մասին լուր առած), որ մեր հանդէպ նոր թափով հալածանքի էր ձեռնարկած :

Բացի քրդական մասնակի հրոսախմբերէն, որ սկսեր էին երեւալ արդէն մեր լեռներուն մէջ, մեծ ուժերով մեզի շրջապատելու քանի մը փորձեր եւս կատարեցան :

Օր մը, երբ լեռնաշղթաներէն մէկուն վրա տարածւած թփուտներուն ապաստանած էինք, վաղ արշալոյսին, մեր ստորոտը տարածող հովիտի վայրէջքին եզրէն (որմէ յետոյ դաշտ իջնելու ճաթբան էր) նախ քանի մը ձիաւորներ երեւցան, ապա հետզհետէ անոնց յաջորդեցին բազմաթիւ ձիաւորներ՝ շուրջ 3 - 400. որոնցմէ անջատւելով երկու թեւեր՝ սրարչաւ առաջացան դէպի աջ եւ ձախ լեռնալանջերը, ապա կեդրոնէն եւս ուժեր, դժոխային համազարկներով, շարժեցան հովիտն ի վեր. զնդակներու տարափով կը որոնէին մեզ :

Մուսա բէզն էր իր աշիրէթով, որ եկած էր ոչնչացնելու Փէդայիներու վերջին մնացորդները : Կառավարութիւնը գիտէր Սասունի խումբին դալը եւ հոն գտնւիլս :

Դիտակով կը հետեւէինք անոնց շարժումներուն. տեղերնիս փոխելու ոչ մէկ հնարաւորութիւն ունէինք այլ եւս. պատահականութեամբ միայն կրնայինք փրկւիլ երկար շղթայով առաջացող թշնամիէն : Մեր թագստոցը սլզտիկ թփուտ մըն էր, հազիւ 120 - 150 քայլ շրջապատով. քիւրտերը իրենց համազարկները աւելի մեծ եւ տարածուն անտառներուն ուղղած էին, երեւի միտքերէն չանցնելով թէ այդ խիտ, բայց խիստ փոքր թփուտներուն կրնայինք ապաստանիլ : Քանի մը զնդակներ միայն մեր ետեւի թուփերը շօշափեց ու անոնց խումբերը մեր երկու ջովերէն անցան դէպի բարձրութիւնները. փրկւած էինք :

Այդ օրընէ սկսեալ, գրեթէ ամէն օր քիւրտերու ահագին խումբեր շարք առ շարք խուզարկութիւն կը կատարէին լեռներու մէջ, սարսափելի ոռնոցներով եւ բազմաթիւ հրացաններու որոտներու ուղեկցութեամբ :

Սեպտեմբերը կը մօտենար : Ծառերը եւ թուփերը կը մերկանային իրենց տերեւներէն . այլ եւս անհնար էր ապաստանիլ անոնց . կընտրէինք խոռոչներ , բացառօքներ ժայռերու ստորոտը , բաժնեւելով փոքր մասերու : Յուրտը սկսած էր արդէն : Միւս կողմէ դաշտերու մէջ այլեւս սպառած էր հացահատիկը . ոռոսական բանակի առջեւէն փախչող մուհաճիւրները սրբեր տարեր էին ամէն ինչ — ինչո՞վ ապրիլ : Սովալլուկ մարդկանց խումբեր կը տեսնէինք երբեմն , որոնք ապուշ կամ կիսախենթ էին դարձած . գիշեր ու ցորեկ աննպատակ կը թափառէին այս ու այն կողմ : Մեր մէջ յանդգնութիւն ու կորովն ալ սպառած էր այլեւս ոեւէ բուռն ու յուսահատ քայլ մը ընելու , օրինակ . արշաւանքներ կազմելու դաշտէն անցնող մուհաճիւրներու վերայ եւ անոնցմէ խլելու ուտելիք : Հետզհետէ լեռներէ անհետացան մեր բեկորները . շատերը անոնցմէ ցրեցան կոտորածներուն դործօն մասնակցութիւն չունեցող սասունցի քրտական աշիրէթներու մէջ («Շէկօ տուն», Բագրանցիներ եւայլն) :

Մեր շուրջ կամ մեզ մօտիկ վայրերու շուրջ հազիւ 100 – 120 հոգի կը մնային , որոնք ոեւէ գինով փրկւելու միջոցներ կը խորհէին : Բոլորի ձգտումն էր անցնիլ ուսական բանակ , որ մեր հաշուով հեռու չպիտի լինէր : Ամենէն ծանր հարցը հմուտ առաջնորդներ («վալադ») գտնելն էր , որ գիշերային ճամբաներ լաւ գիտնար եւ առաջնորդէր խումբերը :

Ռուսական բանակին հասնելու համար առաջին մեկնողը պուլաւնըխիցի Մարտիրոսն եղաւ («Վարժապետ»), որ փոքրաթիւ ընկերներով թողուց մեզ : Մասնաւորապէս տենդոտ սպասման մէջ էին ամենքը՝ հետեւելով մեր պատրաստութեան . անհասկնալի հաւատով բոլորը կը կարծէին որ մեզ ընկերանալով աւելի հաւանականութիւններ կունենան ազատելու . իսկ այդ դործով զբաղող Գաւառեան Տիգրանը եւ մէկ քանի այլ ընկերներ խիստ գաղտնի կուղէին պահել մեր մեկնումի պատրաստութիւնները , որպէսզի մեծ բազմութիւն չհաւաքւի եւ այդպիսով դժարանայ մեկնումը : Կասկածի եւ դժգոհութեան միջնորդտ մը ստեղծւեցաւ . իմ պնդումին որ բոլորս մէկանց ճամբայ ելնենք , քանի որ երեք առաջնորդ միայն ունէինք , մեր ընկերները ոչ մէկ կերպ համաձայնեցան :

Վերջապէս , մեզմէ խիստ դժգոհ , բաժնեւեցաւ փոքր Արամը քանի մը տասնեակ խլեակներով եւ իր երկու առաջնորդներով : Անոնք ընտրեցին Պուլանըխի ճամբան , որ Պլէշան լեռան ստորոտէն կանցնէր : Մերիները գտան բաղէչցի Յարէթը , որ գիտէր Ախալթ – Մանազկերտ ճամբան : Պէտք էր օր առաջ մեկնիլ . այլեւս անհնար էր այդ

պայմաններու մէջ մնալ. նոյն իսկ միջոց չունէինք սպասելու, որ լուսինը վերջանայ — գիշերները կէս ցերեկ էին, շնորհիւ խիստ պարզ-կայ լուսնի լոյսին: Վճռեցինք եւ իրիկուն մը, երբ դեռ նոր արեւը անհետացաւ լեռնաշղթայի ետեւ, կարգի ձգւած մեր 36 հոգինոց խումբը արագ սկսաւ իջնել լեռն ի վար . . . :

XI

ՓԱՆՈՒՍՏ

Սոր հովիտի մէջ էր, որ կը պատրասուէինք մեր մեկնումին: Ինձ հետ եղող ընկերներ մշեցիներ էին — Տրգրան, կօշկակար Արմենակ, երկու Յարօներ, Կոնչօյեան Յովհաննէս, Տէր — Զաքարեան Յակոբ, վրացի Ալեքսանը (որ տարիներ առաջ ինկած էր Մուշ եւ հոն ամուսնացած), սպայ Միսակը, բիթլիզցի պատանի մը՝ Ոստանիկ եւ մեր վալատ Յարէթը: Ռուբէնի հետ կային 8 — 10 հոգի եւ քանի մը ինծի անձանօթ մարդիկ:

Քիչ մը դարի էր աւելցած, որ ծեծեր եւ «հաց» էինք եփեր քարի վրա: Ռուբէնն ալ դեռ Սասունէն բերած կաշիէ պարկ մը ունէր երկ-յարկանի, վարի յարկը լեցած էր հէլվայով, որ անձեռնմխելի կը պահէր մեր ազահ աչքերէն եւ քիմքերէն: Գարիի «հաց»-երը բաժնեցինք: Վերջին վայրկեանին Լեւոնը եւ Գարեգինը եկան խնդրելու, որ դիրենք եւս առնենք: Մինչեւ այսօր ալ անհասկնալի կը մնայ ինծի, թէ ինչո՞ւ մշեցիները եւ Ռուբէնը հակառակեցան այդ երկու թշառ պատանիները մեզ ընկերակցնելու: Հակառակ իմ պնդումիս ու սպառնալիքներուս, անկարելի եղաւ համոզել: Եւ մահաւան տխրութեամբ եւ աննկարագրելի դառնութեամբ ու դարչանքով մեր այդ երկու թանգագին կորիւնները թողուցին մեզի ու հեռացան ժայռերուն մէջ . . . : Մինչեւ այսօր դեռ անոնք աչքիս առջին են խայթող խղճի պէս:

Երկարահասակ, նիհար, դալուկ դէմքով, հիւանդագին լայն բացւած աչքերով վալատ Յարէթն էր, որ մեր խմբի առջեւ ցցւած՝ կը քալէր լեռնէն վար:

Մթնշաղ էր, երբ մօտեցանք Մեղրագետին եւ նւագած ջուրի հունով մը անցանք միւս կողմը:

Կարծեմ 17 — 18 հոգիներս միայն զինւած էինք՝ անդէնները մեր մէջ առած: Յառաջապահ վալատին հետ կը քալէինք քանի մը հոգի. կար եւ վերջապահ երկու հոգի: Կը յառաջանայինք զգուշութեամբ, բայց շատ արագ: 40 քիլոմետրէ աւելի ճամբայ ունէինք մինչեւ ար-



ՄՈՒՇԻ ԼՆՔՆԵՐԷՆ ՌՈՒՍԱԳՆ ԲՆՆՈՎ ԱՆՅՈՒՆ ԿՈՒՄՐԷՆ ՄԷՆ ՄԱՍԻ

- 1.- Ռուբեն, 2.- Կոմս, 3.- Փերարա Մանուկ, 4.- Գանսահան Տիգրան,
 5.- Գաշնակց, Ակուբի Պոզոս, 6.- Փերարա Աթոն, 7.- Տէր - Զաֆարհան,
 8.- Թրփական սպա Մխամբ, 9.- Սասունցի Մուշեղ:

Միւսները անանաչելի են:

(Նկարած Մանազկերտի մօտ հասնելու միջոցին, 1915 սեպտ. 16-ին):

չալոյս, մեր ցերեկան թագստոցը հասնելու համար: Քանի մը ամալի գիւղերու քովէն անցանք: Տեղ – տեղ դեռ մարդկային ճարպիկ եւ ալրածքի հոտեր կային: Մահմեդական մուհաճիրներու փոքրաթիւ կարաւաններու ձայները կը լսէինք հեռուէն որ կանցնէին:

Ամբողջ գիշերը տենդագին արագութեամբ կը կտրէինք Դուրանը իր լայնութեամբ, հարաւ – արեւմուտքէն հիւսիս – արեւմուտք, հասնելու համար Վարդենիս գիւղի ետին տարածուող ձորերուն մէկուն: Յարէթը շատ լաւ ծանօթ չէր այդ վայրերուն. Ոստանիկը իբր թէ գիտէր, բայց անփորձ պատանին երկար դեղերումներ ընել տաւ մեզ: Յոգնած – ջարդած, հազիւ մեզի ձգեցինք ձորի մը գլխուն ցըցուող ժայտերուն տակ: Լոյսը կը բացէր արդէն եւ դիմացի ափէն երկարող կածանէն կը տեսնէինք ձիաւոր եւ հետեակ բազմաթիւ զրոտկան խումբեր, որոնք իրենց «լօ – լօ»-ներու կանչերով, կիջնէին Մըշոյ դաշար: Այնքան ջարդած էինք գիշերւան Տ – 9 ժամ անընդհատ քայլքէն, որ անդգալ ինկանք ժայտերու ճեղքած քներու մէջ եւ քնացանք:

Սպասեցինք արեւմուտքին, որմէ յետոյ ջիւրտերէ ապահով էին ճամբաները: Կերթայինք դէպի Նէմրութի դագաթը, ուր թէ՛ անվրտանդ էր եւ թէ՛ բարձրութենէն կրնայինք ուսումնասիրել Ախլաթի գիծը: Բայց հետեւեալ գիշերը չկրցանք հասնիլ եւ հարկադրւած էինք կէս ճամբուն մնալ. ճամբան կորսնցուցած, ինկեր էինք խորխորատներու մէջ: Բարեբաղդարար Նէմրութի եւ Գրգուռի ստորին լանջերու վրա շատ փոքրիկ պուրակ մը տեսանք եւ ալլեւս անկարող շարժելու՝ հոն նետուեցանք. լոյսը կը բացէր: Պատահական պատասպարան մըն էր եւ մտանդաւոր: Ուրիշ ճար չունէինք. շուրջը երկար տարածութեամբ լերկ լանջեր էին: Քնանալ չէինք համարձակեր. նեղ շաւիղ մը պուրակի քովէն վար կերթար. Ախլաթի ճամբան էր:

Խիստ մտահոգ՝ պատրաստ եւ ծայրայեղ զգոյշ մեր շարժումներուն մէջ՝ ապաստանած էինք կիսատերեւթափ պուրակին, երբ, յանկարծ, Ախլաթի կողմէն, ճամբայէն երեւցան նախ էշերու կարաւան մը, իսկ անոնց ետեւէն քանի մը ջիւրտեր: Արեւ կար, բայց ցուրտ էր: Պուրակը երեւի շատ դրաւելի տեսք չունենարուն համար, անոնք նախընտրեցին պուրակէն 150 – 200 մետր վարը իջեւանիլ՝ բարձրած կենդանիներուն հանգստութիւն տալու համար: Կը դիտէինք անոնց շարժումները: Մտովին խորհելով – տեսնելու պարագային – ողջ ըննելու մասին, երբ բեռցւած էշերէն մէկը դանդաղութեամբ մեր պուրակի եզրին երեւցաւ եւ դունչը փոքրիկ թուփերու տերեւներուն պարզած՝ մեզի կը մօտենար:

Դժուար չէր գուշակել որ տէրերէն մէկը պիտի գար փնտռելու իր կենդանին... : Անմիջապէս մեզմէ մէկը փորրի վրա սողալով մօտեցաւ պուրակի եզրին եւ երկար ճիւղով մը էջի փորին եւ պարանոցին դարնելով՝ քշեց դուրս աճապէս, որ վախցած կեդանին մեզմէ բաւական հեռու միայն խելքը գլուխը հաւաքեց եւ իր բնականոն վիճակը ստացաւ :

Իջեալանած տեղերնիս ջուր չկար. նախորդ գիշերը նոյնպէս ջուրէ դուրկ մնացինք. ցորեկն ալ ծարաւը քաշեցինք. դարէ «հաց»-ը ա՛լ աւելի ծարաւցուց մեզ. կը տառապէինք : Հագիւ թիչ մը մթնած՝ սկըսանք վերելքը դէպի Նէմրութի գագաթը՝ դանդաղ եւ անոյժ :

Դեռ մուտք էր, երբ հասանք պաղած ձիւնի խոշոր շերտի մը, որուն տակէն նոյնչափ պաղ կաթիլներ կը վաղէին : Պապակած՝ ինկանք ծունկերնուս վրա ցեխերու մէջ եւ ազահուլթեամբ բերան առինք ջրախառն ձիւնի կտորներ : Վերջապէս, յաղեցանք եւ շարունակեցինք բարձրանալ բոլորովին գագաթ, ուր վիթխարի ապառաժներու բացւած քներու մէջ կը մնային յաւտեանական սառոյցի շերտերը :

Արշալոյսը բացւեցաւ. մեր առջեւ փուած էր սքանչելի համայն նապատկերը Ախլաթի, Վանայ փերուզ ծովի եւ հեռո՛ւ՛՛ արեւելք, մանիշակ մշուշի մէջէն Վանի բերդի. կերեւար նաեւ քաղաքամիջի ձերմակ զօրանոցը... Երջանիկ էինք ամենքս — ինչո՞ւ, չեմ գիտեր : Վերադարձաւ մեր հողեկան հանդստութիւնը. յոյսը ծագեցաւ բոլորիս մէջ եւ կորով մը՝ ամէն գինով ազատելու : Լո՛ւս ամենքս, մեր անթարթ հայեացքներն ուղղեր էինք կախարդող Վասպուրական աշխարհի կողմը, ուր վառ ու իրական կերեւնային մեզի մեր ընկերները — հերոսական պայքարին մէջ, կամաւորական գունդերը, ոռուս զօրքը, — անխախտ յոյսի վառ ճրագ մը ջերմութեամբ լեցուց մեր հոգին. կարծես ազատուած էինք արդէն :

Ախլաթի դաշտը մեր ոտքերու տակն էր, իսկ մեզմէ աջ կը բացէր Նէմրութի հրաբխային հսկայ անդունդը, որուն լայնածաւալ խորքին մէջ կը տեսնէինք երկու լճակ՝ մէկը վճիտ կապոյտ Գրգուռէն եւ Նէմրութէն գրկած, միւսը՝ դէպի արեւելք՝ ջերմուկ : Լճակ մը, որուն շոգիները ամպ էին կազմած : Դիտակով երեւցան քանի մը մարդիկ, որոնք անդունդին պուրակներուն մէջ կրակ կընէին. հաւանաբար թիւրք բանակէն փախած զինուորներէն էին, որոնց հետ գործ ունեցած էինք արդէն... :

Վալատ Յարէթի ցուցմունքով՝ գիտակը ուղղեցինք Ախլաթի դաշտին, ուսումնասիրելու համար մեր անցնելիք ուղին :

Մանազկերտը Ախլաթէն բաժնող մեզմէ հիւսիս գտնուող լեռնա-

չլթալի ստորտը գրաւեց մեր ուշադրութիւնը: Դաշտի մէջէն եւ ծովափէն բաւական ներս բարձրացող երկգաղաթ մլուրներու վրա, տեսանք քանի մը տասնեակ ճերմակ վրաններ, ապա աւելի վար, դէպի ծովը երկարող դժին երկարութեամբ՝ ճերմակ եւ գորշ վրաններու խումբեր – տաճկական բանակն էր, կասկած չունէինք. կ'ենթադրէինք, ուրեմն, որ անկից անդին որոշ դատարկ տարածութիւն մը պէտք է լինէր, որմէ յետոյ... ուսական բանակը: Բայց ի՞նչպէս անցնիլ այդ շղթայէն: Այդ ցորեկը եւ հետեւեալ ցորեկը ամբողջովին մեր հանգստութեան եւ դիտակով երթալիք անցքեր փնտռելուն յատկացուցինք: Գլխաւորապէս Յարէթը, Ռուբէնը եւ ես յանձն առած էինք այդ գործը. դիտակը փոխն ի փոխ իրար կանցնէինք մեր դիտողութիւններու հետ:

Ուրիշ ճամբայ չկար. հիւսիս – արեւմուտքը Նազուկ լիճը եւ Պուլանընի էր, որ պիտի հեռացնէր մեզ մեր նպատակէն. աջ կողմերնիս, Վանայ լճի հարաւային ափերն էին. չէինք գիտեր թէ որո՞ւ ձեռքն էին այդ ափերը, Վանը, եթէ այդ կողմը տաճկական զօրքերու վըրաններ չկային, ուրեմն թիւրքերը աւելի առաջ են դացած:

Որոշեցինք հետեւեալ գիշերը իջնել Ախլաթի դաշտը եւ մեր միտքերու մէջ դժած ուղղութեամբ առաջանալ, ջանալով հասնիլ դիմացի լեռնաշղթային, որ կը տանէր դէպի Մանազկերա: Մեր անցնելիք ծրագրուած ուղղութեան վրա կը տեսնէինք չորցած առակներու երկար փոսեր, որոնք կրնային աննկատելի դարձնել անցքը:

Մեր ծրագիրը կազմած էինք. այլևս անկարելի էր տատանիլ: Վերջին կարգադրութիւններ ըրինք. խստօրէն հրամայեցինք ծայրայեղ զգուշութեամբ քայլելու, խօսելու, եւ առաջապահներու ամէն մէկ քայլն ու շարժումները դիտելու ու անոնց օրինակին հետեւելու անմիջապէս: Դաշտ իջնելէ վերջ, երկար շարքով մը կը քայլէինք, մերթ Ռուբէնի եւ մերթ իմ առաջնորդութեամբ: Վրաններէն դեռ շատ հեռու էինք, երբ բազմաթիւ ձիերու ոտնաձայներ հասան մեզի: Տափեցանք փոքրիկ փոսերու մէջ. հաւանաբար շրջուն պահակ խումբեր էին, որոնք լուսութեամբ եւ ցրած շղթայով անցան դէպի ծովափ: Երբ բաւական հեռացած էին, հասցնելով ելանք եւ աւելի արագ առաջացանք:

Այժմ արդէն մեր երկու կողմերը բանակն էր... Օգտագործելով գետնի եւ առուններու բացածքները, մեծ արագութեամբ անցանք այդ վտանգաւոր դոմիէն եւ գրեթէ հասած էինք լեռնաշղթայի ստորոտը, երբ անսպասելի կերպով մեր առջեւը գետակ մը տեսանք, որ կը հոսէր տարածուն, բայց ոչ խոր ձորէ մը: Լեռնէն տեսած չէինք

չարափաստիկ զեռակը: Այդ ոչինչ էի հարկէ, բայց գետակի կողմէն քանի մը դամբուններ հաչելով կուգային մեր կողմը: Հօտերու շներ էին, եւ քանի որ բնակութիւն չկար այդ կողմերը եւ բանակի վրանները մեր ետին էինք թողած, ուրեմն անոնց հօտերն էին: Երբ այս եզրակացութեան հասանք, թիւրք սպայի համազգեստով սպայ Միսաքը, ես եւ երրորդ մը առաջ ինկանք, խումբը 100 քայլի վրա ձգելով ու զայրացած՝ թիւրքերէն պոռացինք՝ «Անիծեալնե՛ր, չէ՞ք կըլնար ձեր շները դսպել, չո՛ւտ յետ կանչեցէք»:

Մեր յանդուգն եւ յուսահատ այս կանչը իր ազդեցութիւնն ունեցաւ. լսեցինք պահակ – հովուին ձայնը, որ կանչեց շուները: Այլեւս վայրկեան մը իսկ անկարելի էր կորսնցնել. արագացուցինք մեր քայլերը. խումբը հետեւեցաւ մեզի եւ իջանք ջրի ափը, ուր ոչ մէկ անցք կար: Կօշիկով, հագուստներով մտանք մէջը, թիւրքերէն բարձրաձայն իրար կանչելով՝ «Օսմա՛ն, այս կողմէն», «Հասա՛ն, կամաց անցիր», եւայլն: Այդ ատենն էր, որ նկատեցինք ահագին հօտեր ոչ խարներու. իսկ հովիւները (որոնք, հաւանաբար, զինուորներ էին)՝ քնած տեղերէն չըջարժեցան իսկ. կրնայի՞ն սպասել, որ բանակին մէջ, զօրքէն դատ սեւէ մէկը իրենց քթին տակէն անցնէր...:

Ամենքս անցած էինք արդէն զեռակէն եւ հեւ ի հեւ լեռն ի վեր կը քայլէինք: Լերկ ու բուսազուրկ, հսկայ լեռան բազմաթիւ թեւեր էին, իրարմէ դատուած նեղ ձորակներով: Ծայրայեղօրէն յոգնեցուցիչ ճամբայ: Պատասպարելիւ ոչ մէկ վայր: Պէտք էր ամէն զինով լեռնաշղթայի վրայէն անցնիլ եւ մեզի ձգել Մանազկերտի ետին:

Կէս գիշերը արդէն անցած էր, իսկ մենք դեռ ահագին ճամբայ ունէինք առջեւնիս: Կենթադրէինք, որ այլեւս թրքական զօրքի չպիտի հանդիպէինք, բայց առաջապահներ, անշուշտ, պիտի ունենար Ախլաթի դաշտին մէջ սպասող բանակը: Ո՛ւր էին անոնք: Անխնայ էինք մեր խումբի նկատմամբ. կը ստիպէինք արագացնել քայլերը. ծարաւը եւ անօթութիւնը ուժաթափ էր ըրած շատերը, եւ սպտանի Ոստանիկը, որուն ոտքերը այլեւս կը հրաժարէին տանիլ զինք, ինկաւ գետին, կիսամեռ: «Չեմ կրնար, գացէք դուք, ես կը մեռնիմ», բաւ եւ աչքերը փակեց: Ի՞նչ ընել. շալկելու վիճակ ոչ մէկը ունէր այդ տառապալի վերելքին մէջ. թողուցինք ձորակի մը մէջ մեռնելու Ոստանիկը...:

Ամէն կողմ թափթփած էին պայթած եւ չպայթած ուռմբերու կրտորներ եւ ուռմբեր, դատարկ փամփուշտներ, թղթի կտորներ. ուրեմն, նոր կօիւններ են եղեր այդ տեղեր. ոուս բանակը, ուրեմն, շատ հեռու պէտք չէ որ լինի: Ուժասպառ, բայց փրկութեան սեմին հասնելու զխաւցութիւնը մեր ուղեղներուն մէջ դամւած՝ ոյժ կուտար

յինք մեր ոտքերուն: Յարէթը ըսած էր, թէ դագաթին շատ մօտ աղբիւրի մը պիտի հանդիպինք. եւ իրաւ, վերջապէս, հասանք այդ փրկարար ակին ու անյազօրէն թափւեցանք վրան:

Գագաթը շատ մօտ էր. մութին մէջէն կը տեսնէինք անցքը դագաթի վրայէն եւ ձախ կողմը՝ պղտիկ սրածայր բարձրութիւն մը: Յարէթը ըսած էր, թէ անցնելիք ճամբան նորէն անջրդի է. մեր ընկերներէն մէկը տիկ մը ունէր, որ հանեց, ջրով լեցնելու համար: Ենթադրելով, որ շուտով կը հասնի մեր ետեւէն, յառաջացանք եւ մօտեցանք դագաթին: Այդ վայրկեանին էր, որ ձախ կողմի բարձրութեան վրա ցցւած սեւ սոււեր մը նշմարեցինք եւ անմիջապէս չարագուշակ սպառնական կանչ մը՝ «հուն քի՞նա» (ո՞վ է եկողը): Կայծակի արագութեամբ կռահելով որ բանակի պահակներն են, նորէն կրկնեցինք մեր խաղը. պատասխանեցինք հաստատ ձայնով, թէ թըրքական աշխիճ զօրաբաժնէն ենք եւ որ կերթանք հետախուզութեան. սոյս Միսաքն էր խօսողը: Թերեւս առանց կասկածելու, միայն հետաքրքրութեան, ծխելիք կամ ուտելիք խնդրելու դիտումով, պահակը միտածամանակ կ'իջնէր դէպի մեզ: Մեր շփոթութիւնը կատարեալ էր. մօտենալուն պէս պիտի հասկնար իրողութիւնը. իրար հըրմաշտակելով թափւեցանք լերան միւս կողմի դառիվայրէն դէպի ձորերը: Պահակը հասկցաւ անմիջապէս, որ խարէութեան զոհ է դացած, անհարեկ՝ «լօ - լօ» հաւարը պոռաց եւ հրացանը արձակեց: Աղմուկի վրա, մեր աջ կողմի ձորակէն դուրս թափւեցաւ ահագին խուժան մը՝ պոռալով եւ անկանոն հրացանածգութեամբ: Մենք ոչ մէկ դնդակ արձակեցինք. անընդհատ եւ խմբւած կը վազէինք ու կը դուրէկէինք դէպի ձորը. գնդակներու տարափը մեր գլուխներու վրայէն եւ կողերէն կը դարնէր ժայռերուն եւ հողին:

Տասը բոպէ միայն տեւեց այդ բոլորը: Մենք յատակն էինք. հետապնդող չկար այլեւս: Բաց ջուրի պաշար առնող մեր ընկերը մընաց միւս կողմը (հետագային նա կրցած էր Սիփանի կողմէն ազատիլ ու գալ):

Յարէթը անգութ խտուրթեամբ կը վազէր եւ կըստիպէր մեզի հետեւելու իրեն: Ձորերէն դէպի շղթաներու թեւեր, նորէն վայրէջք ձորեր, նորէն վերելք լեռնային այդ լարիւրինթոսէն: Մոռցած էինք ե՛ւ յոգնութիւն ե՛ւ քաղց ե՛ւ ծարաւ. պէ՛տք էր փրկելի...:

Արշալոյսը շողազունած էր արդէն, երբ Մանազկերտի դաշտի ծայրամասերը երեւցան: Բացարձակ ամայութիւն ամէն կողմ. «չէ-զոք գօտիի» մէջ էինք:

Երբ այլևս վերջին շղթաներէն մէկուն վրա էինք եւ առաւօտը բացւած էր, տեսանք մեր անցած լանջերու մէկուն վրա 50 – 60 ձիաւորներէ բաղկացած թրքական հետախոյզ խումբը... Շա՛տ հեռու էին մեզմէ, եւ ոռուական բանակը մեր առջեւը պիտի լինէր: Երկիւղ չունէինք այլևս. մերինները սկսեցին բարձրաձայն կանչել, ծաղրել ու պարել անոնց առջեւ. տեղէն չշարժւեցան ու քիչ մը վերջ անհետացան լեռան ետեւ:

Այժմ մեզի համար կենսական հարցը կը մնար ոռուական բանակի վայրը գտնելը: Խորհեցանք բանակի խուզարկու խմբի մը կերպարանքը առնել. այլևս վախը անհետացած էր բոլորի սրտէն: Իջնելով դէպի Մանաղկերտի դաշտը՝ մօտեցանք ամալի պղտիկ գիւղի մը. երկար դիտելէ վերջ՝ նկատեցինք փոքրիկ ծուխ մը, որ կը բարձրանար տունէ մը: Շղթայ կազմած՝ զինւածներս յառաջացանք, շրջապատեցինք տունը եւ ծեծեցինք դուռը. բացողը քիւրտ պատանի մըն էր, որ ահաբեկ՝ լեզուն հագիւ աշրժեց բերանին մէջ ու արձանաձաւ: Հարց – փորձ ըրինք: Երկու բանակներէն ալ փախուստ տրուող քիւրտ բնակիչներէն էին. կոյր մայր մը ունէր. օճախին վրա կորկոտ կը խաչէին՝ ճաշ եփելու համար: Ըսինք թէ չպիտի վնասենք իրենց, եթէ մեղ քիչ մը ուտելիք տան եւ ըսեն թէ ոռու բանակը ո՛ւր կը գտնուի: Կոյր պառաւը, երեւի մեր ձայներէն կռահեց, որ իրենց վնասելու իրապէս ցանկութիւն չունէինք, ըսաւ պատանիին որ հորած տեղէն իւղ հանէ. տղան մառանի անկիւնէն պղտիկ պուտուկ իւղ հանեց եւ տւաւ մեզի: Ռուս բանակէն տեղեկութիւն չունէին. չարաթ մը առաջ միայն անոնցմէ խումբ մը երեւցած էր այդ կողմերը. կ'ենթադրէին, որ իրենցմէ 2 – 3 քիլոմետր հեռու գիւղը կրնային լինել: Խնդրեցինք պառաւէն, որ իր թոռը տայ մեզի՝ գիւղը ցոյց տալու համար. պառաւը, հոգեկան խռովքով, յօժարեցաւ թոռը ընկերացնել մեզ՝ երզւրնցնելով որ «իւր միակ լոյսը» անվնաս կը վերադարձնենք իրեն:

Տղան առաջնիս ձգած, երկու զինւածներու հետ, շարունակեցինք մեր ճամբան: Մթնած էր արդէն, երբ պատանին ըսաւ, թէ գիւղը առջեւնիս է: Իրաւ, մեզմէ քանի մը հարիւր քայլ հեռու նկատեցինք սեւ կոյտեր, իսկ անոնցմէ դուրս, մեր ձախ կողմը՝ ծառի պէս բան մը: Որոշեցինք 8 – 10 հոգի, Յարօյի առաջնորդութեամբ, գիւղը ճամբել հետախուզելու: Երբ մեր յառաջապահները մօտեցած էին գիւղին, նշմարւած ծառէն երկու սոււերներ բաժնւեցան եւ շատ արագ դէպի գիւղը գացին. ձիաւոր էին, անշուշտ: Նկատելով այդ, մեր խումբ-

ընդ արագացուց իր քայլերը՝ մեր յառաջապահները թակարդի մէջ չը թողնելու մտահոգութեամբ: Հետախոյզները անհետացած էին գիւղին մէջ, երբ խոռն հրացանաձողութիւն լսեցաւ գիւղէն: Փութացիներ պաշարման օղակ կազմել: Ճիշդ այդ վայրկեանին, գիւղին աջ կողմէն դէպի լեռը շարժեցան սև սուերներու խումբեր. անկասկած բարեկամներ չէին: Մենք համազարկ տւինք անոնց վրա եւ աշխատեցանք կտրել ճամբանին: Հրացանաձողութիւնը 10 - 15 վայրկեան տեւելէ վերջ՝ դադարեցաւ: Փութացիներ մտնել գիւղ, ուր մերինները գրաւեր էին բերդի նմանող բարձրութիւն մը:

Պատմեցին որ քիւրտ կամ չէրքէյ փախստական գիւղացիներ են եղած երեւի ուրոնք գիշերները գիւղ կուգան կերակրելու եւ պաշար տանելու լեռը: Բակի մը մէջ խոշոր կրակ մը վառած էր, ահագին կաթսայ մը կեռար վրան. կորկոտ էր: Մեր ճաշը պատրաստ էր. հինգ ամսէ ի վեր տաք կերակուրի երես չէինք տեսած: Գիւղը քիւրտի չէր. շատ քաղաքակիրճ էր արդէն քիւրտի գիւղ լինելու համար: Պրնակներ, պատառաքաղ - դանակ, երկաթէ մահճակալներ եւ ճերմակ պատերով սենեակներ...:

Լաւ տեղաւորեցանք. պահակներ դրինք բերդին վրա եւ ճամբայի ուղղութեամբ: Լոյսը բացեցաւ. ուսումնասիրեցինք գիւղը եւ շրջակայքը: Գիշերան կուին ձի մըն էր սատկած ու քովը հէյալէ մը (տոպրակ), պաշարով լեցուն: Գիւղի քովը ոչ բարձր բլուր մը կար, ուրուն վրա բարձրացանք Տիգրանը եւ ես: Մանազկերտի դաշտը մեր առջեւն էր փռւած. կը դգայինք, որ մօտեցած ենք փրկութեան հանդրանին:

Ամբողջ ցորեկը, գիտակը աչքերնուս՝ կը սպասէինք տեսնել ռեւէ կենդանի էակ, շարժում, ռեւէ նշան ուսական բանակէն:

Ու ահա, կէսօրեան մօտ, նշմարեցինք մեզմէ շատ հեռու ձիաւորներու խումբ մը, 50 - 60 հոգիէ բաղկացած:

Ուսմբը կիսալուսնի ձեւով դանդաղօրէն կը յառաջանար մեր ետեւ ձգած լեռնաշղթաներուն կողմը: Ուղքե՞ր էին՝ թիւրքե՞ր, քիւրտե՞ր: Կանոնաւոր զօրքեր էին, մութ մոխրագոյն եւ միատեսակ հագնւած. ինչպէ՞ս հասկնալ: Մեր գլուխը կը պայթեցնէինք. սիրտերնիս ուրախութենէն ուռած, կից - կտուր մեր տպաւորութիւնները եւ ենթադրութիւնները կը յայտնէինք իրար: Վերջապէս, նկատեցինք, որ ձիերու պոչերը կտրւած էին. թրքական ձիերու պոչերը կտրւած չէին, բայց կրնար կապուած ըլլալ... Ուրախ էինք սակայն, բնազդօրէն կը

զգայինք, որ անոնք ոուս կրնային լինել: Վերադարձանք մեր ընկեր-
ներու քով եւ յայտնեցինք անոնց եւս:

Տարօրինակ է ըսել, որ այդ ողբերգական պայմաններու մէջ իսկ,
մշեցիներու եւ սասունցիներու յարարերու թիւնները կը շարունա-
կէին շատ պաղ լինել եւ թշնամական իսկ: Սասունցիներու խումբը
Ռուբէնի հետ առանձին տուն էր ինկած, առանձին կուտէին, իսկ ես,
ակամայէն, ի հարկէ, մշեցիներու կողմը կը համարէի. եթէ ողբեր-
գական չլինէր, բաւական ծիծաղելի էր:

Այդ յարարերու թեան հետեւանքն էր, որ հետեւեալ դիշեր ար-
տայայտեցաւ, երբ իջանք դաշտ. հանդիպեցանք չէրքէզ ամայի նոր
գիւղ մը, ուր աքաղաղի կանչ մը լսեցինք բացուող արշալոյսին:

Զհետաքրքրեցանք աքաղաղով. մեր հոգերը ունէինք: Ռուբէնը
եւ սասունցիները պնդեցին, որ վտանգաւոր է մնալ գիւղին մէջ.
պէտք է ցորեկով շարունակել ճամբան՝ համարելով այդ շրջանը ար-
դէն ուռններէ նւաճւած. ես եւ իմ խումբը խոհեմութիւն կը համա-
րէինք սպասել իրիկան եւ դաշտը կտրել դիշերը: Երկար ու անա-
խորժ վէճերէ վերջ, անոնք բաժնեւեցան մեզմէ եւ ճամբայ ելան դէպի
Մանազկերտ: Իսկ մենք հանդատացանք ու մութը իյնալէն յետոյ մի-
այն ճամբայ ելանք:

Կանցնէինք Մանազկերտի հռչակաւոր «քոս»-էն (հրաբխային
քարերու անապատ մը), որ պատերազմէն առաջ աւազակային որջ
մըն էր: Մեր ճամբուն վրա տարածւած էին խրամներ ու այս ու այն
կողմ թափւած էին հարիւրաւոր դատարկ փամփուշտներ եւ ուռներէն
նամակներ ու գրքերու երեսներ: Զինուորներու իրենց տուներէն ստաց-
ւած նամակներ էին: Այլեւս կասկած չունէինք, որ ոուս բանակը Մա-
նազկերտ էր:

Արշալոյսը նոր բացւած, հեռէն նկատեցինք Մանազկերտի բերդը
եւ գիւղաքաղաքը: Պուլանրիս տանող ճամբայի մօտ ցրւած ժայռերու
մէջ պահւած՝ դիտակը ուղղեցինք քաղաքի կողմ: Են ու գեո. ձիա-
ւորներու մեծ խումբեր. ետիւնը ջիններով ու փափախներով մարդիկ.
կրնա՞ր այլեւս կասկած լինել... Փրկւած էինք:

Զիւար բազմութենէն մեծ խումբ մը բաժնւած, մեր քովէն անց-
նող ճամբայէն մեր կողմը կուգար. երեւի հետախուզութեան կերթա-
յին:

Որոշեցինք վրացի Ալեքսանին – իբր ոուսերէն գիտցող – մէկ ուրիշի հետ անոնց առջեւ ղրկել: Մեր շապիկներէն մէկը (որ ժամանակին ճերմակ էր եղած) դրօշակի մը պէս փայտի մը ծայրին՝ անոնք երան ճամբու վրա: Տեսանք, որ ձիաւոր խումբը կանգնեցաւ եւ քանի մը ձիաւորներ սրարչաւ մեր տղաներուն հասան, առին իրենց մէջ եւ մօտեցան խմբի առջեւը կանգնած ձիաւորին:

Ժամանակն էր, որ մենք եւս երեւայինք: Ելանք ժայռերու մէջէն եւ մօտեցանք կողակներու խումբին:

Գրկարաց ընդունեցին մեզ. հարազատի գուրգուրանքով շրջապատեցին փախստականներուս: Սպան երկու կողակ ընկերացուց խմբին, եւ ժամէ մը հասանք կողակներու գլխաւոր կայանը, ուր, բարեբաղդարար, անվտանգ, հասած էր արդէն Ռուբէնը իր ընկերներով:

Փարիզ

Վերջ

